

Արծրուն Աւագեան, Կոստան Զարեան. *Կեանքը եւ Գործը, Երեւանի Համալսարանի Հրատարակչութիւն, Երեւան, 1998, 294 էջ:*

Արդի հայ գրականութեան կարկառուն դէմքերու շարքին, հաւանաբար քիչեր հետազոտական այնքան սահմանափակ ուշադրութեան արժանացած ըլլան, որքան Կոստան Զարեանը: Հակառակ «դասական»ի պիտակին եւ իր հասցէին շտալուած գովեստներուն, մեր դարու քաղաքական, մշակութային ու իմացական ամէնատարբեր երեւութներու բովէն անցած գրագէտը մինչեւ օրս Հայաստանի թէ՛ Սփիւռքի մէջ արժանացած չէր առանձին հատորի մը անգամ, մինչ կարեւոր ու անկարեւոր անուններ նոյնիսկ իրենց ողջուցը մէկէ աւելի ուսումնասիրութիւններու առարկայ դարձած էին: Ինչու՞ այս պատկերը: Պէտք է նկատի ունենալ, ի միջի այլոց, Սփիւռքի անփութութիւնը՝ իր գրական գործին ըստ արժանուոյն տէր կանգնելու ու պատշաճ մեկնաբանութեան ուղիներ բանալու, եւ Հայաստանի անկարողութիւնը՝ տեսաբանական միօրինակ կաղապարներէ եւ գաղափարախօսական արգելքներէ անդին անցնելու: Գիրքերու մէջ երեւցած մենագրական բաժինները կամ մամուլի մէջ լոյս տեսած աշխատութիւնները, չնչին բացառութիւններով, հեռու եղած են պահանջուած մակարդակէն: Ընդհանրապէս, կրկնած են կենսա-մատենագիտական նոյն տուեալները եւ գոհացած՝ տպաւորապաշտ բնութագրումներով՝:

Անդրանիկ Ծառուկեանի պատկերաւոր բնորոշումով, Սփիւռքի կշիռքը հազիւ բաւած է Զարեհ Որբունին պարփակելու. Օշականի կամ Զարեանի ծանրութիւնը պիտի կոտորէին այդ կշիռքը: Իր կարգին հայրենի գրականագէտ Արծրուն Աւագեան, որ վերջերս հեղինակած է Զարեանին նուիրուած առաջին մենագրութիւնը՝ *Կոստան Զարեան. Կեանքը եւ գործը*, կը նշէ. «Զարեանին իր բարդ բնաւորութեամբ, աշխարհաքաղաքացու իր ուրոյն հայեացքներով ու յարափոփոխ նուիրումներով քիչ ցանկալի մարդ էր թէ՛ իւրայինների եւ թէ՛ օտարների համար, իսկ կուսակցական-գաղափարախօսական տեսակէտից՝ ուղղակի մեծ հոգա», ուստի «Թերեւս պարզ լինի, թէ ինչու տասնամեակներ շարունակ լուութեան է մատնուել նրա անունը: Իսկ եթէ խօսել էլ են, ապա՝ շատ յաճախ քննադատաբար ու միտումնալից, երբեմն էլ՝ ծայրայեղ գնահատումներով» (էջ 7): Յայտնի է, որ լուութեան դաւադրութիւնը լաւագոյն ձեւն է անտարբերութեան շղարչին տակ թողարկելու այլեւայլ շահեր վտանգող երեւոյթներ կամ անցանկալի իրողութիւններ:

Աւագեան վերջին տարիներուն շարք մը յօդուածներ լոյս ընծայած էր հայրենի պարբերականներու մէջ (*Բանբեր Երեւանի Համալսարանի, Գարուն, Նոր Դար*): Այս հատորը կը փորձէ ամբողջական ներկայացում մը, որուն մաս կը կազմեն նախաբան մը, չորս գլուխներ, չհամա-

րակալուած բաժին մը եւ վերջարան մը: Անոր կցուած է օգտագործուած մատենագիտութեան (գիրքեր, թերթեր եւ արխիւներ) ցանկ մը:

«Երկու խօսք»ին մէջ, հեղինակը իրաւացիօրէն կը յիշէ, որ «Կոստան Զարեանի կեանքի ու գործի ուսումնասիրութիւնը կապուած է մի շարք բարդութիւնների հետ: Հայ գրականութեան մշակների թւում դժուար է մատնանշել մի երկրորդ անձնաւորութեան, որ այդպիսի աստանդական կեանքով ապրած լինի, այդքան շատ լեզուներով (Ֆրանսերէն, ռուսերէն, իտալերէն, անգլերէն, հայերէն, իսպաներէն) ստեղծագործած, այդքան իրարամերժ ու բազմաբնոյթ տեսակէտներ յայտնած եւ այդքան հին ու նոր գրական ուղղութիւններին փոփոխականօրէն յարած» (էջ 7): Այս կէտը պայմանաւորած է Զարեանի կեանքի ուսումնասիրութիւնը, քանի որ կը պահանջէ իրազեկ ըլլալ մամուլի անթիւ հաւաքածոներու մէջ ցըրուած գործերու եւ տեղեկութիւններու, արխիւալին մատչելի փաստաթուղթերու, բազմալեզու աղբիւրներու, եւն.: Ու հոս սկսած է կենսագրական «առասպելը», զոր հեղինակը աշխատած է լուսաբանել՝ առաջին գլուխը նուիրելով Զարեանի գիտական կենսագրութեան համառօտ շարադրանքի փորձին (էջ 15-52):

«Կոստան Զարեանի կեանքը (Եռակի վտարանդին)» խորագրին տակ, Աւագեան կատարած է որոշ ճշգրտումներ, որոնք իր աշխատանքը մասամբ կը դարձնեն այն գործը, «որը կարող էր հերթական հանգրուան լինել՝ նրա ստեղծագործութիւնների աւելի լիարժէք ուսումնասիրման համար» (էջ 9)³: Այդ ճշգրտումներէն թուենք հետեւեալները.-

- ա) Զարեանի ծննդեան թուականը եւ ծնողքի անունները (էջ 16)
- բ) Զարեանի ազգականական կապը Շիրվանզադէի եւ Յովհաննէս Աբելեանի հետ (երկրորդ կարգի զարմիկներ) (էջ 18)
- գ) 1910ին Պրիւքսէլէն Պոլիս եւ ապա՝ Վենետիկ երթալը (էջ 24)
- դ) Հայերէնի իմացութիւնը փոքր հասակին՝ բանաւոր կերպով (էջ 25-26)
- ե) «Երեք երգեր» վիպերգի բնագրին հայերէն ըլլալը (էջ 31-32)
- զ) Հայաստան առաջին մեկնումի թուականը՝ 1924 (էջ 39-41)

Զարեանի կենսագրութեան փորձը նամակներէ մէջըբերումներով ու փաստերով ճոխացած է: Սակայն, «մասամբ» խօսքը կ'ակնարկէ այն իրողութեան, որ բազում մեծուփոքր (երբեմն՝ անըմբռնելի) անճշգրտութիւններ եւ թիւրիմացութիւններ նոր «առասպելներու դուռ կրնան բանալ: Այդ սրբագրելի կէտերէն ամէնէն կարեւորները յիշենք.-

- ա) «Այստեղ [Սրբ. Ղազար], Զարեանի ուսուցիչներն էին Արսէն Ղազիկեանը (գրաբարի) եւ Նիկողայոս Ադոնցը (աշխարհաբարի)» (էջ 26): Թէեւ Զարեան Ադոնցին ծանօթացած է Սրբ. Ղազարի մէջ, սակայն իր իսկ վկայութեամբ, իր ուսուցիչները եղած են երկու Մխիթարեան հայրեր՝ Աթանաս Տիրոյեան (գրաբար) եւ Արսէն Ղազիկեան (աշխարհաբար)⁴:

բ) «1916ին Ջարեանը Ֆլորենցիայում է: (...) Գրողը բախում է Քրիստոսի փոխանորդի՝ Պապի դուռը: (...) Ջարեանը ոգեւորուած ճառ է ասում Բենեդիկտ 12ի առջեւ (...)» (էջ 30): Ջարեան հանդիպած է Պապին 1915ին նախքան Ֆիրենցէ հաստատուելը, իսկ Պապը Բենեդիկտոս 15րդն էր, ոչ թէ 12րդը:

գ) *L'Eroica* ամսագիրը լոյս կը տեսնէր ո՛չ թէ կատաւինա (էջ 30), այլ՝ *Լա Սպեցիա*, իսկ «Լա Սպեցիայում *Lanciano*ի հրատարակիչը» (անդ) ճիշդ է, քանի որ *Lanciano*ի *Carabba* հրատարակիչի մասին է խօսքը:

դ) 1917ին Ջարեանի բանախօսութիւնը՝ ի նպաստ Հայաստանի անկախութեան, կարդացուած է ո՛չ թէ իտալերէն (էջ 32), այլ՝ ֆրանսերէն⁵:

ե) Ջարեանի ենթադրեալ սիրահարուածը հռչակաւոր դերասանուհի էլէոնորա *Տուզէի* հետ (էջ 33) Վենետիկի մէջ 1912ին «ազնուական» էլէոնորայի հետ իր սիրային կապի սխալ նոյնացումի արդիւնք է:

զ) «1920ի սկզբներին Ջարեանը վերադառնում է Ֆլորենցիա՝ Պոլսում հանդիպում ունենալով Ալեքսանդր Շիրվանզադէի հետ» (էջ 34): Դէպի Կովկաս իր լրագրական առաջելութեան դարձին, Ջարեան հանդիպած է իր ազգական Շիրվանզադէին Պոլսոյ մէջ Նոյեմբեր 1919ին, որմէ ետք վերադարձած է Ֆիրենցէ⁶:

է) Նախորդ նախադասութեանէն ետք, Աւագեան կ'աւելցնէ. «Իտալիայում Ջարեանը լոյս է ընծայում իր տպաւորութիւններն այն ճամբորդութիւնից, որի թարգմանութիւնը պատրաստուած էր տպագրելու Պոլսի Սանճագճեան տպարանը՝ «Իտալականին յար եւ նման տպագրական ճաշակով մը» (*Ստտան պարբերագիր*, Կ. Պոլիս, 1920, հ. 10, էջ 40): Սա նշանակում է, որ Ջարեանի տպաւորութիւնները լոյս են տեսել առանձին գրքով, քանի որ թերթերում կամ ամսագրերում հրատարակուած լինելու դէպքում չէր կարող «յար եւ նման տպագրական ճաշակի» մասին խօսք լինել: Յաւոք, այդ մասին աւելին յայտնի չէ մեզ» (էջ 34):

Հոս սխալ ընթերցումէ բխած շփոթ մը կայ: Արդարեւ, Աւագեանի յղած *Ստտան պարբերագիր* քին մէջ երեք յաջորդական թիւերով (*Մարտին* եւ *Մայիսին*, քանի որ Ապրիլին հանդէսը լոյս տեսած չէ) Ջարեան լոյս ընծայած է «Դէպի Արարատ» ուղեգրութիւնը, որ շարունակուած չէ: Առաջին բաժնի սկիզբը, խմբագրական ծանօթութիւն մը կը հաղորդէ, թէ «գրի առնուած այդ տպաւորութիւններուն մէջ Ջարեան կը ներկայանայ այն շեշտով գոր վերջին տարիներուն իւրացնելով գրած է ԵՐԵՎԱՆԻ ԵՐԳԵՐԻ ԱՄԵՆՈՒ ՀԱՄԱՐ ՎԻՇՏԸ ԵՐԿՐԻՆ ԵՒ ՎԻՇՏԸ ԵՐԿՐԻՆՔՆԵՐԻ քերթուածը: Ինչպէս ասկից առաջ ծանուցած էինք, այս գործին ձեռագիրները արդէն Սանճագճեան տպարան յանձնուած են եւ կը սպասենք որ հատորը հրատարակելէ իտալականին յար եւ նման տպագրական ճաշակով մը»⁷:

Պարբերութեան ընթացքը ցոյց կու տայ, որ «այս գործին ձեռագիրները» խօսքը կ'ակնարկէ «Երեք երգեր»ու հայերէն ընագրին, քանի որ այլապէս իմաստ չունէր զուգահեռ ընել «Դէպի Արարատ»ի եւ վի-

պերզին միջև, որուն հայերէն բնագիրը ծանօթ չէր ընթերցողին: Ասկէ գատ, 1 Ապրիլ 1920ին Յակոբ Օշական կը գրէր Զարեանին. «Նիւթական հաշիւներ անշուշտ քեզ չեն առաջնորդեր ոչ ալ աճապարոտ փառասիրուութիւն մը քանի որ գործէդ արդէն առած ես լիաբուն գոհացում: Շամտանճեանը մարդը fait accompli առջև դնելու համար նորէն ուէջլամի ձեւով յիշատակեց գործը, յօդուածիդ գլուխը, ու այս անգամ տպարանին անունն ալ յայտարարուեցաւ: Կը յուսամ թէ պիտի ամչնայ վերջապէս»⁸: Ոտանի մէջ նախօրօք ծանուցուած գործը նոր լոյս տեսնելիք ուղեգրութիւնը չէր կրնար ըլլալ: Զարեան իտալական մամուլին մէջ լոյս ընծայած է Կովկասեան թղթակցութիւններ, որոնք կապ չունին հայերէն հրատարակութեան հետ եւ ընդհանրապէս հատորի չեն վերածուած:

ը) Յաջորդ նախադասութիւնը կը պարունակէ ուրիշ անձնութիւն մը.- «Մի կարճ ժամանակ իտալիայում մնալուց յետոյ, լքելով իր բարեկեցիկ կենցաղը, Զարեանը 1920 թ. Սեպտեմբերին ընտանիքով տեղափոխուած է Կ. Պոլիս (տես Կ. Զարեան, «Դէպի Արարատ», Ոտան, 1920, հ. 14): Աւագեան, կարդալով «2 Սեպտեմբեր», «4 Սեպտեմբեր», «5 Սեպտեմբեր» եւ առաջին նախադասութիւնը՝ «Ահաւասիկ Նորից Պոլսում...», կարծած է որ խօսքը Զարեանի ընտանեօք վերադարձի մասին է: Մինչդեռ, եթէ նշմարէր, որ ուղեգրութեան այդ մասը լոյս տեսած է Մայիս 1920ին, պիտի խուսափէր նման ակներեւ սխալէ. պարզ է, որ նշումը կը վերաբերի Սեպտեմբեր 1919ի Պոլիս ժամանումին: Իրականութեան մէջ, Զարեան իտալիայէն Պոլիս վերադարձած է Հոկտեմբեր 1920ի վերջերը:

թ) La Tour de Babel (եւ ոչ թէ La Tour de Babelle) հանդէսը լոյս տեսած է մէկ եւ ոչ թէ՛ երկու թիւ (էջ 44), ինչպէս կը գրէ Աւագեան հիմնուելով Թորոս Թորանեանի մէկ յօդուածին վրայ՝ առանց աղբիւրը նշելու⁹:

ժ) «1926ին Զարեանը Փարիզում հանդիպում է նաեւ Համաստեղի հետ» (էջ 44): Այդ թուականին Համաստեղ Փարիզ չէր. վերջինիս արտասահմանեան միակ շրջագալութիւնը տեղի ունեցած է 1928-1930 թուականներուն¹⁰:

Ճա) Ակնարկելով 1926ին, Աւագեան կը գրէ. «Կահիրէում գտնուող Վ[ահան] Թէքէեանին գրած նամակում Զարեանը ցանկութիւն է յայտնում զնալ Կիպրոս՝ հայկական որբանոցում պաշտօնավարելու: Տնտեսականից գատ, կային եւ այլ պատճառներ՝ գրողի դատեր հիւանդութիւնը, որին անհրաժեշտ էր ծովափնեայ վայր, կնոջ (խօսքը Զարեանի երկրորդ կնոջ՝ ամերիկուհի Ֆրանսիսի մասին է) նկարչական ցուցահանդէսի կազմակերպումը ...» (էջ 44): Սակայն, այդ թուականին Զարեան դեռ կապ չէր հաստատած երկրորդ կնոջ հետ, ուստի «նկարչական ցուցահանդէս»ի պատճառաբանութիւնը կը մնայ բոլորովին խնդրական:

Ժբ) «1931-32ին Զարեանը ապրում է Վիեննայում եւ ապա Միլանում» (էջ 45): Ինչպէս ցոյց կու տան իր նամակները, այդ տարիներուն

ապրած է նախ Վենետիկ եւ ապա Միլան: Միւս կողմէ, *Բանկոսպը...* լրջ տեսած է 1931-33ին եւ ոչ թէ 1931-34ին (անդ):

ժգ) «1935-38ին Զարեանը կորֆու կղզում է, որտեղ գրում է կոմիտասին նուիրուած իր բանաստեղծութիւնը: Բոստոնի Հայրենիքում սկսում է տպագրուել «Երկիրներ եւ աստուածներ» շարքը (1935-38թթ.): Մեկնում է Աթէնք «Երկիրներ եւ աստուածներ» շարքի երրորդ մասի՝ Յունաստանին նուիրուելիք տպաւորութիւնները թարմացնելու համար: Զարեանը այստեղ հիւանդանում է, որը անդրադառնում է նրա տեսողութեան վրայ: Յունաստանում գտնուելու ընթացքում Զարեանը բարեկամանում է Լօրենս Դարբէլի հետ, որին համարում էր իր գրական ուսուցիչներէից մէկը եւ որի *Զարեանապատում* գրքի չորս հերոսներից մէկը ինքն է ...» (էջ 46):

Այստեղ կարգ մը ճշդելի կէտեր կան: Առաջին հերթին, Զարեան Քորֆու ապրած է 1935-37ին. ապա, շարքը կոչուած է «Երկիրներ եւ աստուածներ»: Ասկէ զատ, թէեւ գրագէտը Համաստեղին գրած է, թէ՛ «մի օր պիտի ստիպուած լինեմ զնալու [Աթէնք], թարմացնելու համար տպաւորութիւններս Երկիրների՝ երրորդ մասի համար, որ Յունաստանին է նւիրուած, բայց առանց ոչ ոքի տեսնելու, ինչպէս այդ առի Ամերիկայում»¹¹ (14 Նոյեմբեր 1935), այդ մտադրութեան մասին այլ տեղեկութիւն չունինք: Քալով Լ. Տրուէլի հետ բարեկամութեան, անկարելի է մտածել, որ հայ գրողը 25ամեայ անգլիացի դեռ անյայտ գրագէտը «իր գրական ուսուցիչներից մէկը» համարէր, քանի որ ինք արդէն 50ի սահմանները անցած էր: Հակառակը աւելի ճիշդ է, անկասկած, ինչպէս կարելի է կարդալ «Պրոսպերոսի խուցը» գործին ընդմէջէն: Միւս կողմէ, լիակատար թիւրիմացութիւն է «Զարեանապատում» գործի գոյութիւնը. կը թուի, թէ Աւադեան սխալ կարդացած է (առանց վկայակոչելու) մեր հաստատումը, թէ՛ «յատուկ հետաքրքրութիւն կը ներկայացնէ անգլիացի աշխարհահռչակ գրող Լորընս Տրուէլի «Զարեանապատում»ը, եթէ ներելի է այսպէս կոչել յուշագրավէպ, նամականի, փորձագրութիւն եւ չափածոյ ընդգրկող նիւթը...»¹²: Հասկնալի է, որ կը փորձէինք փոխաբերական անունով կոչել Զարեանին անդրադարձող Տրուէլի գրութիւններու ամբողջութիւնը եւ ոչ թէ առանձին գործ մը լիչատակել:

ժդ) «1934ին Բոստոնում տպագրում է *Նաւը լեռան վրայ վէպը*, որը սկսել էր գրել Յլրերենցիայում դեռ մինչեւ պատերազմը...» (էջ 46): Այս հաստատումը սխալ է. ճիշդ պէտք է համարել էջ 279ի այն դիտողութիւնը, թէ 1936ին Համաստեղին ուղղուած նամակի մը մէջ խօսք կայ «վէպ»ի դանդաղ ընթացքի մասին¹³:

ժե) Վիճելի կէտեր կան նաեւ Զարեանի հայագիտական գործունէութեան մասին Ամերիկայի մէջ (էջ 46-47): Այսպէս, Աւադեան կրկնած է տարբեր աղբիւրներու լիչած, սակայն անհիմն փաստը, թէ 1945ին (ուրիշներ գրած են 1944-1946) Զարեան հայագիտութիւն դասաւանդած է Քորումպիա համալսարանին մէջ¹⁴: *Armenian Quarterly* հանդէսին անու-

նը թարգմանած է «Հայկական քառամսեայ», ինչ որ սխալ է¹⁵: Վերջապէս, յիշած է, որ «Լեւոն-Ջաւէն Սիւրմէլեանը բարձր է գնահատել հանդէսի բերած նպաստը, ցանկութիւն յայտնել նրա նիւթերը հրապարակած տեսնել նաեւ մայր Հայաստանում»: Սակայն, Ջարեանին ուղղուած 15 Յունիս 1946ի անգլերէն նամակով, Սիւրմէլեան գնահատած է հանդէսին կարեւորութիւնը իբրեւ մշակութային երեւոյթ եւ իր հետաքրքրութիւնը յայտնած՝ զայն դրամական ապահով հիմքի վրայ դնելու¹⁶, սակայն ո՛չ մէկ ակնարկութիւն ըրած՝ նիւթերը «մայր Հայաստանում» հրատարակելու մասին:

Նկատողութիւններու ցանկը չի սպառիր. ինչպէս վերը ըսինք, Աւագեանի հատորը Ջարեանի կենսագրութեան ամէնէն ընդարձակ փորձն է ցարդ եւ, որպէս այդպիսին, չի կրնար գերծ ըլլալ վրիպումներէ: Անոնցմէ ոմանք կրնային կանխուիլ, առաւել բծախնդրութեան եւ առկայ մատենագիտութեան լիակատար կիրառումով:

Երկրորդ գլուխը՝ «Գեղագէտ-տեսաբանն ու քննադատը» (էջ 53-96), նուիրուած է Ջարեանի գրական հայեացքներու վերլուծումին: Աւագեանի համաձայն, հեղինակին անձը կը տիրէ իր ողջ արձակին վրայ. «Դասական ու յայտնի հեղինակային անկողմնակալութիւնը օտար է Ջարեանին» (էջ 54): Ինչպէս նշուած է ասկէ առաջ, իր հերոսները յաճախ ածանցումներ են հեղինակին, իր մտքերուն շեփորահարները, ինչ որ յատկապէս նկատելի է Նաւը լեռան վրայի մէջ¹⁷: Իր գրականութիւնը «իրական» եւ «անիրական» իրականութեան համախառնուորդ մըն է, «այսպէս ասած՝ ազատ մտածողութիւնը» (աւանգարդիստական) եւ «առարկայական» մտածողութիւնը (իրապաշտական) շատ յաճախ միահիւսուած են նրա գործերում» (էջ 56): Աւագեան դիտել տուած է, որ արձակը կրնայ բնութագրուիլ որպէս «գեղարուեստական վաւերաթուղթ», նմուշ մը այն գրականութեան, որուն բացակայութեան մասին նոյն 1930ականներուն ընդարձակօրէն խօսած է Շահան Շահնուրը: Սակայն, հարց է, եթէ արդեօք Ջարեան, որ ընդհանրապէս կը մերժէր իրապաշտութիւնը որպէս գրական ուղղութիւն, իր գործը դիտած է որպէս «վաւերաթուղթ»:

Հեղինակի դրոյթին, համաձայն, Ջարեանի գրականութեան առանցքը երկու՝ «հայրենիքի ճակատագրի եւ մարդու ազատութեան հանգուցային խնդիրներին» շուրջ կը դառնայ (էջ 56): Փոքր սրբագրութիւն մը ընելով, պիտի ըսէինք՝ մարդու ազատութիւնը եւ հայրենիքի ճակատագիրը: Քառասուն տարուան ընթացքին, երբ իր արձակին էական մասը կը ստեղծէր, Ջարեան վճարած է մարդու ազատութեան եւ ինքնիշխանութեան հաւատալու իր գինը՝ տարագրութիւնը: Երբ վերադարձած է Հայաստան, այլեւս յոգնաբեկ եւ մղուած՝ առանձնութենէն, կեանքի վերջին տարիներուն թէ յետմահու, կրած է ամենածանր տուժը՝ լուրջութիւնը: Ինչպէս նկատած է Մարկ Նշանեան, Օշականի ու Ջարեանի շուրջ լուրջութիւնը պատիժ էր՝ ստեղծագործական ազատութիւնը եւ բարձր գրականութեան մշակումը ընտրած ըլլալու դիմաց¹⁸:

Մարդու եւ, ի հարկէ, արուեստագէտի ազատութեան ինդիւրը տարած է Ջարեանը այսպէս կոչուած «յանձնապատան» դիրքերու, որոնք զինք հայ գրականութեան ընթացիկ ուղղութիւններու լուսանցքին վրայ գետեղած են: Վերլուծելով Ջարեանի խորհրդապաշտ հակումները՝ յատկապէս իր կազմաւորումի շրջանին, Աւագեան դիտել տուած է, որ «Ջարեանն այն մտաւորականներից էր, որոնք միտում էին եւրոպականացնել հայ գրականութիւնը, բայց դէմ էր եւրոպականի ֆետիշացմանը» (էջ 61): Այս միտումը աւելի ակնհերեւ էր Մեհենի շրջանին:

Այս գլուխին մէջ, հեղինակը քննած է Ջարեանի տեսական դրոյթները Մեհենի եւ Բարձրավանքի էջերէն, շեշտելով, որ Մեհենի մէջ, Ջարեանի ու վարուժանի դիրքորոշումները այդքան ալ հեռու չէին (էջ 69), ինչպէս իրաւացիօրէն նկատած է գրական քննադատութիւնը: Խոհականութեան եւ ներքին հոլթեան բացայայտումի ուղղուած իր տողերը՝ արձակ թէ չափածոյ, նպատակ ունեցած են յայտնաբերել կեանքի խորհուրդը, «որ թաքնուած է դէպքերի ետեւում», ինչպէս ինք գրած է: Խնդրական կը մնայ, սակայն, եթէ իր գրականութիւնը՝ «աշխարհի պատկերման խորհրդապաշտական ձեւեր»ու միտումով, զինք մօտեցուցած է գերիբապաշտ ուղղութեան, ինչպէս կը մտածէ Աւագեան (էջ 58):

Քննուած է նաեւ Ջարեանի ու Եղեռնի յարաբերութիւնը (էջ 78-81): Ինչպէս յայտնի է, Ջարեան Աղէտի մասին ուղղակի կերպով չէ գրած երբեք, ու բացայայտ մերժած է ատիկա ընել: Բայց արձագանգներ չեն պակաս իր գործին մէջ, որոնց մէկ քանիին կ'ակնարկէ Աւագեան, թէեւ ընթերցողին չի տար Ջարեանի «լուծեան» բացատրութիւն մը²⁰:

Անդրադառնալով Ջարեանի բանավիճակին յօդուածներուն՝ 1930ականներու սկիզբը, հեղինակը մատնանշած է անոնց ըմբօստ ոգին, միջակութեան հանդէպ դժգոհութիւնը եւ յաճախակի մերժումը: Փորձուած է այդ յօդուածները գետեղել իրենց շրջարկին մէջ, հաւասարակշիռ գնահատումով եւ շահեկան գուգահեռներով (էջ 81-92): Նշելի է, սակայն, Ջարեանի արձակին «քաղաքական» քիչ մը սահմանափակ վերադիրը:

Աւագեան նշած է նաեւ Ջարեանի հակումը «շեղումներ» կատարելու եւ յաճախ «ընդունուած օրէնքները» խախտելու՝ քերականական, ձեւաբանական ու բառագիտական ինքնայատուկ կերպերով: Իր կարծիքով, արեւելահայերէնի ու արեւմտահայերէնի միատեղ ազդեցութիւնը Ջարեանի լեզուին վրայ «թերեւս այն պատճառներից էին, որ հարստացնելով հանդերձ, յանգեցրին Ջարեանի լեզուի որոշ խրթնութիւններին» (էջ 93): Սակայն, անդրադառնալով ուղղագրութեան փոփոխութեան նուիրուած 1927ի արժէքաւոր յօդուածին, հաստատած է, որ «յօդուածում որոշ առումով անտեսում է ժողովրդական լայն խաւերին կրթելու այն հսկայական հնարաւորութիւնները, որ իր հետ բերում էր աւելի յատկեցւած ուղղագրութիւնը» (էջ 92): Բայց հակասութեան մէջ մտած է ինք իր հետ, քանի որ քիչ վերը նշած է Ջարեանի այն միտքը, թէ «պարզեցուած ուղղագրութիւնը չի նպաստի մարդկային մտքի յետագայ

գարգացմանը, քանի որ մտքի լարում չի պահանջում», ինչ որ, եթէ ընդունուի իբրև ճշմարտութիւն, ի չիք կը դարձնէ «ժողովրդական լայն խաւերին կրթելու... հսկայական հնարաւորութիւնները»:

Երրորդ գլուխը նուիրուած է Զարեանի բանաստեղծական արտադրութեան (էջ 97-168): Առաջին բաժնին նիւթ դարձած են գիրքի մէջ չմտած քերթուածները, որոնցմէ մէկ քանիին մասին ընդհանուր նկատողութիւններ կան: Մեկնաբանութիւնները շատ բազմազան են, ինչ որ կը բացատրուի այն իրողութեամբ, որ «Զարեանի շատ բանաստեղծութիւններ Զարեան մարդու եւ արուեստագէտի անհատական բարդ խառնուածքի դրսեւորումներն են եւ արտացոլում են հակասական ու տարաբնոյթ հոգեվիճակներ» (էջ 98): Երեք երգեր...ուն տրամադրուած երկրորդ բաժինը, իր երեք էջով, շատ հպանցիկ է ու այդ իսկ պատճառով՝ անբաւարար: Աւելի գոհացուցիչ է Օրերի պատկերին յատկացուած երրորդ բաժինը (էջ 109-121), ուր ամբողջ հատորը ենթարկուած է վերլուծումի: Եղեռնի արձագանգը նկատելով որոշ քերթուածներու մէջ, Աւագեան նկատած է, որ «իր առաջին գրքում, Զարեանին յաջողուել է իմաստաւորել ընթացիկ կեանքն ու ժամանակը, տեսնել օրերի իմաստը կազմող իրադարձութիւնների սեւ եւ սպիտակ գոյները» (էջ 120): Սակայն, հաշուի առնելով բանաստեղծի անհատական ընդգծուած հնչեբանագը, մեր կարծիքով աւելի արդիւնաւետ կրնար ըլլալ ընթերցում մը, որ հատորին հիմնական նիւթը դարձնէր անհատին՝ բանաստեղծին (եւ ոչ թէ հայ մարդուն) ճակատագիրը աշխարհի սեւ ու ճերմակին դիմաց:

Նոյնը կարելի է ըսել «Գիրք դիւցազներգութեանց»ի նուիրուած յաջորդ բաժնին, ուր վերլուծումը՝ անցեալը վերակերտելու, ազգային արժանապատուութիւնը վերարծարծելու, հպարտութիւն ներշնչելու եւ նման եզրերու շուրջ կը դառնայ: Սակայն, անպատասխան մնացած են ուրիշ, աւելի կենսական ու գրական հետաքրքրութիւն ունեցող հարցեր. օրինակ, ինչու՞ Զարեան դիմած է դիւցազներգութեան՝ իր գրական գործունէութեան վերջալոյսին (70 տարեկանէն աւելի է, երբ կ'ամբողջացնէ իր գործը, եթէ ընդունինք որ նախօրօք գրուած գործեր կային, ըստ որոշ նշումներու): Ի՞նչ կապ կայ իր եւ հայ գրականութեան միւս դիւցազներգակներուն միջեւ:

Եթէ հին դիւցազնավէպերը կամ վիպական երգերը կը միտին համայնքը իր ծագումին առնչել եւ հիմնադրական գործառոյթ ունին, նոր դիւցազնավէպը այլապէս ծագումնաբանական, սակայն աւելի մասնակի բնոյթի պաշտօն մը կը ստանձնէ: «Նոր» դիւցազնավէպը Տատրագոմի հարսըն է: 1929ին, երբ Զարեան կ'աւարտէր այս երկը, կը գրէր նաեւ հետեւեալը. «Ամէն ստեղծագործ անհատ պարտ է հնարել ամբողջի հետ իր յարաբերութեան նոր միջոցները եւ անհատական վիշտը եւ բերկրանքը կապել այն «մեծ խաղի» հետ որը տեղի է ունենում նոր մի քառուսում, թաւալող տիեզերքում: ...Այդ տեսակէտից, մեր դարը դիւցազներգական է»²¹:

Աւագեան ցոյց տուած է, որ այս վիպերգը, որ որոշ տեսակէտէ շրջուած *Իշխականի* տպաւորութիւնը կը ձգէ՝ մեր կարծիքով (կարելի է գուգահեռներ գծել Հելլենայի ու Սանայի, Մենելայոսի ու Յովանի, Պարիսի եւ քիւրտ երիտասարդին միջեւ), դիւցազներգական եւ ոչ թէ սիրային սեռին կը պատկանի, միաժամանակ հերքելով սիրերգութեան մը կամ «եռանկիւն»ի մը առկայութեան տեսակէտը: Դիւցազներգութիւն է, աւելցնենք, բայց ո՛չ անխառն, քանի որ թատերական տարրը առկայ է (հերոսներու ներքին աշխարհի բացայայտումը), ինչպէս հելլինակին միւս տպուած վիպերգերուն (*Երեք երգեր... եւ Գիրք դիւցազներգութեանց*) մէջ²²: Աւագեան մանրամասն զբաղած է Ջարեանի ու իր աղբիւրի՝ Ռուբէն Տէր Մինասեանի յուշերու փոխառնչուութիւններով, նմանութեան եւ տարբերութեան հարցը շօշափելով: Ան իրաւացիօրէն նշած է, որ «քննադատների մի մասը վերոյիշեալ մեկնաբանութիւններն ու եզրայանգումներն աւելի բխեցնում էին ոչ թէ Կ. Ջարեանի բուն պոէմից, այլ նրա գրական սկզբնաղբիւրից» (էջ 145): Բայց եւ այնպէս, սիրոյ եւ հայրենիքի գաղափարներու բախում մը կայ, հակառակ անոր, որ Աւագեան կը մերժէ Մինաս թէօքլեանի միտքը, թէ՛ վիպերգը «... սիրոյ եւ հայրենիքի նոյնքան նուիրական իրականութիւններուն բախումը կը շրջագծէ» (էջ 147): Արդարեւ, ո՞վ է Սանայի հռչակաւոր բողոք-ողբի (Ես սիրեցի... մե՞ղք է սիրել...) առարկան. քիւ՞րտը, Յովա՞նը: Սիրահարութիւն մը եղած է, բայց Ջարեան կը խաղայ անորոշութեան գաղափարով²³:

Աւագեան նաեւ հերքած է այն քննադատներուն կարծիքը (Օշական, Զօպանեան, Շուշանեան), որոնք մթնոլորտի անհարազատ վերականգնումը մատնանշած են (էջ 147-149): Այնուհետեւ, անցած է վիպերգի վերլուծումին, ուր բաւական ընդարձակ կերպով փորձած է վեր հանել անոր գլխաւոր գիծերը: Ընդհանուր առմամբ, ճիշդ են իր դիտողութիւնները՝ երկի ճիգը, այսինքն, «գրողը միայն մարդկային բարոյականութեան տեսակէտից չէ, որ լուծում է խնդիրը, այլ, նախեւառաջ, հայրենիքի կեցութեան եւ իրաւունքի: Այս առումով միանգամայն իրաւացի էր գրականագէտ Գ. Սեւանը, երբ գրում էր, որ պոէմը հաստատում է մի մեծ ճշմարտութիւն, այն է. «... հայ կեանքի տուեալ պայմաններում առաջնայինը ազգապահպանման հարցն է, եւ այդ հարցը մնացեալ առկայ բոլոր պրոբլեմներից առաջնայինն է ու միակը» (ընդգծումը՝ Գ. Ս.): Ամէն մի շեղում, նահանջ կամ թուլութիւն այդ խնդրում դատապարտելի է եւ պատժելի, քանի որ առկայ է հայութեան օտարանալու եւ այլասերման օրաւոր անազնացող վտանգը» (էջ 160-161): Սակայն, ազգապահպանումը հոս կապ չունի եւ սխալ է անոր կապել *Տատրագոմի հարսի* մեկնաբանութիւնը: Վիպերգի երկայնքին երկակի ողբերգութիւն մը կը թաւայի՝ ժողովուրդի ընդվզումը «բռնակալութեան» դէմ (Ֆետայական պայքարը) եւ անհատին ընդվզումը ժողովրդային բռնակալութեան դէմ (Սանայի բողոքը եւ «նամուս»ի խնդիրը): Ֆետայիները կը պարտուին

անհաւասար մարտի մէջ, ինչպէս եւ Սանանը: Երկրորդ մակարդակի մը վրայ, հաւաքականին եւ անհատականին միջեւ պայքարն է որ իր լուծումին կը յանգի: Ֆետայիները չեն յաջողիւր ժողովուրդին օրէնքը վերահաստատել թուրքին դէմ, բայց կը յաջողին վերականգնել խախտած օրէնքը գիւղին մէջ:

Չորրորդ՝ ամենածաւալուն մասը, նուիրուած է արձակին (էջ 169-278): Հոս կը սկսի գիրքին ամէնէն թարմ բաժինը, քանի որ հայրենի քննադատութիւնը միայն Շաւր լեւոն վրային (այդ ալ՝ Երեւանեան հրատարակութեան) ցարդ անդրադարձած էր: Առաջին ենթաբաժինը նուիրուած է *Անցորդը եւ իր ճամբանին*: Աւագեան կը նշէ, որ Ջարեանի այս յուշագրութիւնը, ի տարբերութիւն 1920ականներու այլ գործերու, նոր հեռանկարներ ցոյց կուտայ, հակառակ Հայաստանի համայնավար կարգուսարքի նկարագրութեան եւ քննադատութեան: Այդ գործը, իր ընդունումով, թափառող դիպաշարերու եւ գաղափարներու իւրատեսակ շտեմարան մըն է, քանի որ յետայսու, անկէ անջատուած պատումներ ու կերպարներ երկրորդ կեանք պիտի ունենան այլ գործերու մէջ (էջ 180): Ջարեան առաջին գրողներէն է, որ մեր մէջ նիւթ դարձուցած է համայնավար կարգերը: Սակայն, ճիշդ չէ, որ՝ «միջանի գրուիւններ արդէն տպագրուել էին մամուլի զանազան օրգաններում» նախքան *Հայրենիք* ամսագրի մէջ հրատարակուելը (էջ 171): Հեղինակը կը լինէ *Ստանը* (1920) եւ *Նորհրդային Հայաստանը* (1924). սակայն, այդ թերթերուն մէջ հրատարակուած յօդուածները՝ «Իէպի Արարատ» եւ «Ճանապարհի նոթեր», *Անցորդը...ի* մէջ մտած չեն:

Աւագեան մեկնաբանած է այս գործի զարեանական դրոյթները իբրեւ Արեւելք եւ Արեւմուտք հակադրութիւն. Արեւելք՝ «մշակոյթ», իսկ Արեւմուտք՝ «քաղաքակրթութիւն», սակայն կը պակսի Ջարեանի փիլիսոփայական աղբիւրի՝ Օսվալտ Շփենկլլերի «Արեւմուտքի անկումը»ին հետ փոխյարաբերութեան քննարկումը: «Մերժելով արեւմտեան աւերիչ քաղաքակրթութիւնը՝ Ջարեանը որոշ առումով չի ընդունում նաեւ Արեւելքը, որը, ըստ նրա ընկալումների, լայնատարած տափաստան է, ուր ամէն ինչ ընթանում է դէպի անշարժութիւն: Այսուհանդերձ, հենց այստեղ՝ Արեւելքում է տեսնում գրողը մշակութայինը, եւ հայութեանը կանգնեցնում մշակութային Արեւելքի ու քաղաքակրթական Արեւմուտքի միջեւ, որը պիտի կարողանայ անպայման գտնել իր սեփական արտայայտման ձեւը՝ դրսեւորելով ճիգ, հաւատ ու զոհաբերութիւն, առաքիլութիւններ, որոնցով հայ ժողովուրդը օժտուած է» (էջ 177):

Այս հակադրութեան մէջ, Աւագեան գետեղած է նաեւ Ջարեանի վերապահութիւնը այսպէս կոչուած «չինարարութեան» հանդէպ, որ խորհրդահայ վարչակարգի ընաբանն էր: Այսպէս գոհականում էր հայ իրականութիւնն ու արհամարհուած հոգեւոր լոյսը՝ միակ փրկիչ ուժը հայութեան: ... Ջարեանը ոչ թէ դէմ է կառուցողական աշխատանքին ընդհանրապէս, այլ այն կեղծ ու օտար երազին, ուր բացակայում է դարերի

մէջ ստեղծուած հալ ոգու բարձրաբերձ աշտարակի ճառագայթումի արտացոլանքը» (էջ 178-179):

«Բակոնց գիւղի քահանան» պատմուածքին հակիրճ անդրադարձ մը ետք, հեղինակը իր ուշադրութիւնը սեւեռած է *Բանկօօպը* եւ *մամուլի ոսկորները* վէպին: Ան կը զուգադիպի 1930ականներու գրական մթնոլորտի «վիպականացում»ին, որուն մաս կազմած են Ահարոնեանի, Համաստեղի, Օշականի, Ռէնի եւ այլոց գործերը: Այդ հոլովոյթին մէջ, գոնէ սփիւռքահայ գրականութեան պարագային, մեր կարծիքով, պէտք է յատակ գանազանել Ահարոնեան-Ռէն՝ արեւելահայ գծի, եւ Համաստեղ-Օշական-Չարեան՝ արեւմտահայ գծի միջեւ (Չարեանի «արեւմտահայ»ը պայմանական է): Վերջիններուն վէպերը կը փորձեն «ազգային կեանքի մը հատուածները ժողովել եւ վերջնական ձեւ տալ անոնց», կը դառնան «վաւերութիւններ, որոնք նպատակ ունին փաստել ազգային գիտակցութիւնը, բազմաթիւ, հազարաւոր բաղադրիչներով որոնք համայնական գործօն կեանք մը կը ցուցաբերեն»²⁴: «*Բանկօօպը* մի նոր որակ էր բերում մեզանում դատողական վէպի տարատեսակում», ուր «նկատելի են ոչ միանշանակ տեսակէտներ ու գնահատումներ, որոնք թէեւ տարբեր ոյթ խոհերի տեղիք են տալիս, սակայն ինչ-որ տեղ աւելի ճշգրիտ են ներկայացնում ծաւալուած իրադարձութիւնները, աւելի հաւաստի են դարձնում հեղինակային պատումը» (էջ 189):

Այսպէս, Չարեան «բանկօօպ» եւ «մամուլի ոսկորներ» խորհրդանշաններուն ետին կը բացայայտէ իր մերժումը երկու եզրերուն. ան դէմ է բանկօօպին (աղքատութիւն, սարսափ, պարտադրանք, ոգիի սով), բայց դէմ է նաեւ մամուլի ոսկորներուն (անցեալ): «Ոգու ու մտքի մամոնտները հիմա են պէտք, այնինչ նրանք չկան եւ իսկական ու ազատ մարդկանցից մնացել են միայն յուշ-ոսկորներ» (էջ 190):

Աւագեան զուգադրած է Չարեանի մերժումը Շահնուրի եւ Չարեանցի պարագաներուն, որոնք անցելապաշտութեան դէմ ըմբոստացած են Նահանջը առանց երգիի եւ Գիրք ճանապարհի մէջ, ճիշդ նոյն տարիներուն (էջ 195-196), թէեւ իրենց մերժումը գաղափարական տարբերակերէ կու գայ:

Ան դիտել կու տայ, որ վէպը դիպաշարային ընթացք մը չունի, թէեւ որոշ դէպքեր իրենց տրամաբանական զարգացումը կ'ունենան: Իրադարձութիւնները կը ծաւալին ո՛չ թէ գործողութիւններու, այլ իրերայաջորդ դատողութիւններու միջոցով: Ընդհանրապէս դասական վէպի կանոններէն հեռու է *Բանկօօպը*...

Հեղինակին համար, գլխաւոր հարցադրումը ստեղծագործ ոգիի ազատութեան ինդիքն է, ինչպէս նաև՝ «տեւական եւ անշրջելի նոյնութեան դարձը» (էջ 192-193), ինչ որ բնորոշիչ կը դառնայ խորհրդային իրականութեան: Ի՞նչ պիտի ըլլան նոր կեանքը եւ նոր մարդը, որոնք պիտի ծնին նոր վարչակարգէն: Չարեան կը պատկերացնէ տաղտկալի նոյնութենէն փախուստը յանձին որք Հայկին, որ կը դառնայ նոր գաղա-

փարախօսութեան գինուորը, մղուած՝ թշուառութենէն խուսափելու անհրաժեշտութեամբ: Ու հոգեւոր դատարկութեան մէջ կ'իյնայ:

Այդ դատարկութեան դէմ անազանգողը Վահան Իբերեանն է, որ Զարեանի կողմէ վերածուած է իր գաղափարներու բանբերին: Իրականութեան մէջ, Իբերեանի կերպարը ոչ թէ «մի շարք ընդհանրութեան եզրեր» ունի կամ «որոշ հարցերում ուղղակի նրա կրկնատիպն է» (էջ 204), այլ փաստօրէն Զարեանի տարանունն է (heteronym):

Զարեան ո՛չ դրամատիրութեան եւ ոչ ալ համայնավարութեան կողմնակից է, այլ «իւրայատուկ ազգային ու քաղաքական մի կառույցի, ուր գլխաւորը անհատի (Զարեանի խօսքով՝ անձի) քաղաքական, տնտեսական ու մշակութային ազատութեան գործն է» (էջ 201): Ինչպէս գրած է Արշակ Զօպանեանին, «ես եւս ձեզ նման կարծում եմ որ եղածը նիւթապէս ամէն բանով պէտք է պաշտպանել, խուսափել արկածախնդրութիւններից եւ ուժ տալ «չինարարութեան»: Բայց նաեւ պէտք է փրկել հայ անհատի ազատ ոգին, թէ չէ վաղը, մանաւանդ մեծամասնական սիստեմի յաջողութեան պարագային, մենք իբրեւ ինքնուրոյն տարր, իբրեւ ազգ կը կորչենք, ինչպէս կորչում ենք Ամերիկայում: Վաղը Ռուսաստանը պիտի դառնայ աւելի կլանող քան Ամերիկան եւ ոչ մի վերացական սահման մեզ չպիտի կարողանայ պաշտպանել, եթէ ազատ ոգին, խոր ազգային գիտակցութիւնը մեռնի մեր մէջ»²⁵:

Զարեանի գործերէն մէկ քանին Հայրենիք ամսագրին մէջ հրատարակուած են ու ընդհատուած, այսինքն, տրուած է «չարունակելի» ազդարարութիւնը, բայց չեն շարունակուած: Այս է պարագան Քաղաքներ (ընդհատուած՝ Դեկտեմբեր 1930ին), Բանկօսպը... (Դեկտեմբեր 1933) եւ Երկիրներ եւ աստուածներ (Ապրիլ 1938) գործերում:

Ըստ Աւագեանի, Բանկօսպը... անաւարտ չէ. Այն կարծիքն է յայտնուել, որ Բանկօսպը եւ մամուլի ոսկորները վէպն անաւարտ է մնացել: Այդ տեսակէտը հետեւանք է Հայրենիք ամսագրի 1933 թ. դեկտեմբերեան համարում տպագրուած վէպի վերջին հատուածի վերջում գրուած «չարունակելի» բառի առկայութեան: Նման կարծիք են յայտնել Յ. Օշականը, Վ. Մատթէոսեանը, Այդ կարծիքն են պաշտպանել նաեւ վէպի 1987 թ. Անթիլիասի վերահրատարակիչները՝ գտնելով, որ «վէպն ընդհատուած է զարգացումի աջակիտի հանգրուանի մը վրայ, որ նորանոր ճիւղաւորումներու ու խորացումներու ընդարձակ կարելիութիւններ կ'ընծայէ...» (էջ 642):

«...վէպի աւարտուածութիւնը հիմնաւորում է այն հանգամանքով, որ Իբերեան-Զարեան հերոսի ուղին ընթացքի մէջ էր, քաղաքական ու ազգային շատ հարցեր իրենց վերջնական պատասխանը չէին ստացել կեանքի կողմից: Վէպի յետագայ ընթացքը պարզապէս պէտք է նոյնացնել հենց Զարեանի կեանքի յետագայ ընթացքին եւ երկրի պատմութեանը:

Գրողն այս վէպից յետոյ էլ շարունակել է ակտիւ ստեղծագործական կեանքը, եւ խանգարիչ որեւէ գործօն չկար, ու եթէ ցանկանար, կարող էր շարունակել, բայց չի շարունակել, քանի որ գեղարուեստական երկի մասին ունէր շատ ուրոյն մի կարծիք՝ իսկական գրական երկը, ինչպէս եւ կեանքը, աւարտ չունի» (էջ 229-230):

Հոս միախառնուած են «աւարտ»ի երկու հասկացողութիւններ, որոնցմէ մէկը կրնանք կոչել «գիպաշարային», իսկ միւսը՝ «իրացական»: Այլոց շարքին, Օշականն ու տողերս գրողը նկատի ունեցած են «շարունակելի» բառի գոյութիւնը: Հետաքրքրական է, որ 1934 Մարտին, Զարեան Համաստեղին գրած ըլլայ հետեւեալը.՝ «Այս պայմաններում չեմ տեսնում ինչպէ՞ս կարելի է շարունակել վէպս, մանաւանդ որ ոչ միայն ողերմելի վճարումներ են անում, այլ նաեւ իրենց ունեցած բաւական մեծ պարտքը կապում վերջացնում են 42 դրամով»²⁶:

Կը նշանակէ, որ *Բանկօսքը...*ի շարունակութիւնը հնարաւոր էր, եթէ դրամական խնդիրը հարթուած ըլլար: Այս մասին յաւելեալ վկայութիւն չկայ Զարեանի առաջմ յայտնի նամականիին մէջ:

Վէպի երրորդ մասին մէջ տեղի կ'ունենայ բանաստեղծ Աւետիս Զարչարեանի կողմէ երիտասարդ Մաշա Այլքինեանի վիրաւորուելը (Ե. Զարենցի յայտնի դէպքը օր. Մարիաննա Այվազեանի հետ), ապա՝ սիրահարութեան մը սկիզբը Հայկի եւ Մաշայի միջեւ: Վէպը հոս կանգ կ'առնէ: Հոկտեմբեր, Նոյեմբեր ու Դեկտեմբեր 1933ին Հայրենիքի լոյս տեսած երրորդ մասը ցոյց կու տայ, որ Զարեան պտի շարունակէր վէպը, որ կը կասի հոն ուր անկարելի էր կիսատ ձգել: Ահա վերջին հատուածը. «Ինչու որ կամաց բաց է անում եւ գլուխը ներս անում: Մաշան աչքերը գոց, գլուխը բարձի վրայից կրծքի վրայ ընկած, ննջում է: Հայկը չգիտէ՞ ներս մտնի՞, թէ չէ: Ներս է մտնում, ոտքի մատների վրայ մօտենում, գրքերը աթոռի վրայ դնում եւ կամաց, աշխատելով ոչ մի աղմուկ չհանել, ետ է վերադառնում: Երբ հասնում է դրան մօտ, մի անգամ եւս ետ է դառնում, որպէսզի նրան նայի: Ու իր աչքերը հանդիպում են Մաշայի գարմացած աչքերին:

Ներեցէք, չփոթուած, կարմրելով ասում է Հայկը, ներեցէք. գրքեր էի խոստացել եւ որովհետեւ կարող է որ վաղը էստեղ չլինեմ, անցնելու ժամանակ մտայ եւ... Դէ՛, հանգիստ արէք, հանգիստ արէք...

Այս վերջին խօսքերը արագ արտասանելով դուրս է վազում, սանդուխներից շտապ շտապ վար իջնում եւ նետուած փողոց:

Հայկը իրեն գգում է երջանիկ եւ լիմար:

Երջանիկ եւ լիմար, ինչպէս տանիքների վրայ խաղացող քամին»²⁷:

Պայման չէր, անշուշտ, որ Հայկի եւ Մաշայի յարաբերութիւնը բացայտումի մը հասնէր, բայց այս վերջաւորութիւնը չի կրնար համարուել վէպի մը իսկական վերջը: Հոս պարզապէս կը հանդիպինք անորոշ դէպքի մը, որուն հանգուցալուծումը դեռ չէ պատահած, որ մեզի

վերջաւորութեան մը կամ անաւարտութեան մը գաղափար տայ: Չի բաւեր պնդել, թէ վէպը կեանքին պէս կամ հայ ժողովուրդի պատմութեան պէս շարունակելի է, որպէսզի արդարացուի *Բանկօօպը*...ի անաւարտութիւնը: Մէկ բան է վէպի դիպաշարին կիսատ մնալը, որ յայտնապէս նկատելի է, մինչեւ իսկ պահ մը անտեսելով «շարունակելի» ազդը, այլ բան՝ վէպին անաւարտ մնալը, որ կը փաստուի լիշեալ ազդարարութեամբ:

Այս ուղղութեամբ, հեղինակը կը համարի, որ «յատկանշական այս վերջաբանը Ջարեանը պատահական չի ստեղծել: Այն լեցուն է խոր ենթատեքստով: Այդպիսի «երջանիկ եւ լիմար» վիճակի մէջ էր յայտնուել եւ Հայաստան աշխարհը, գտել ու կորցրել շատ բան: Տանիքի վրայ քամոն նման նա էլ տարուբերուած էր սոցիալ-տնտեսական յաջողութիւնների ու ազգային-քաղաքական վայրիվերումների միջեւ, ֆիզիկական փրկութեան ու հոգեկան տուայտանքների արանքում՝ ուրախ եւ տխուր» (էջ 226 - ընդգծումը բնագրային է): Սակայն, իր փորձը՝ Հայկ-Մաշա սիրային կապի սաղմնաւորումին մէջ տեսնելու քաղաքական փոխաբերութիւն մը («Ճախկին հարուստի աղջիկ Մաշայի մէջ քիչ-քիչ համակրանք է ծնուած ոչ միայն դէպի Հայկը, այլեւ այն ամէնը, ինչը կապուած էր Հայաստանի մէջ» եւ «ի վերջոյ, Հայկի մէջ տեղի է տալիս դասակարգային մտածողութիւնը, նրա ներսում էլ սկսում է հնչել մի «անորոշ երգ»), բնագրին մեկնաբանութիւն մը կը պարտադրէ, որ թերեւս զարգանար յաջորդ էջերուն մէջ, որոնք երբեք հրապարակ չեն ելած, բայց որ իրերու ներկայ վիճակին մէջ զուտ մտամարզանք մըն է, առանց փաստական կռուաններու:

Բանկօօպը...էն ետք, կարգը կու գայ *Երկիրներ եւ աստուածներ* ուղեգրութեան, որ նոյնպէս անաւարտ մնացած է *Հայրենիքի* մէջ (Նոյեմբեր 1935-Ապրիլ 1938)²⁸: Տպուած երկու մասերը նուիրուած են Սպանիոյ եւ Միացեալ Նահանգներու: Անոնց ընթերցումը կ'արդարացնէ Ջարեանի այն դիտողութիւնը, թէ աշխարհը կը բացակայի մեր գրականութենէն եւ Աւագանի հետեւութիւնը, թէ՛ «Ջարեանի արձակի մի մասը գալիս է լրացնելու այդ բացը մեզանում» (էջ 233), ի հեճուկս Օշականի այն հաստատումին թէ՛ «այս երկիրները եւ այդ աստուածները ո'չ մէկ երկրի եւ ոչ մէկ աստուծոյ կը պատկանին»²⁹: Գործին անամբողջ վիճակը (Յունաստանին նուիրուած երրորդ մասը ծրագրիէն անդին չէ անցած, ինչպէս տեսանք) թոյլ չի տար կառուցային բնութի վերջնական հաստատումներ կատարել, բայց Սպանիա-Միացեալ Նահանգներ զոյգը կը գտնուի, կրնանք ըսել, հակադրամիասնական յարաբերութեան մէջ. Սպանիա՝ ազգային ինքնատուութիւն ու ինքնուրոյնութիւն, Միացեալ Նահանգներ՝ աշխարհի խաթարուածութիւն ու խեղում» (էջ 238): Նկատի պէտք է ունենալ, որ Սպանիոյ նուիրուած իր էջերուն, Ջարեան ներայտ թէ բացայայտ բազմաթիւ ակնարկութիւններ կ'ընէ հայկական իրականութեան, եւ ահա թէ ինչու՞ ան գրած է Բենիամին Նուրիկ-

եանին, թէ՛ «Երկիրներ եւ աստուածներ»ու «չարքում Սպանեան» (sic) համարում եմ կարելոր»³⁰ :

Ջարեանի արձակը վերլուծող գլուխը կը փակուի Նաւը լերան վրայի նուէրուած էջերով (էջ 241-278): Հեղինակը ճիշդ կերպով ենթադրած է, որ վէպը գրուած է տպագրութեանէն շատ աւելի կանուխ (1936ին Ջարեան կը գրէ Համաստեղին, թէ «վէպը առաջանում է դանդաղ կերպով»³¹) եւ ըսած՝ թէ վերամշակուած է նախքան հրատարակութիւնը (էջ 243): Սակայն, կը սխալի, երբ կը հաստատէ, որ գրողը «փորձել էր այն տպագրել իտալիայում, սակայն, քաղաքական դրդապատճառներով, իշխանութիւններն արգելել էին» (նոյն տեղը), քանի որ արգելուածը իտալերէն թարգմանութիւնն էր: Պոստընի յառաջաբանը կասկածի տեղ չի ձգել այս բոլորի մասին. «Վէպը մեծ մասամբ յղացած եւ գրուած էր այս պատերազմից առաջ եւ պիտի հրատարակուէր իտալերէն թարգմանութեամբ, եթէ վերջին վայրկեանին այն երկրի իշխանութիւնները արգելք չհանդիսանային»³² :

Ըստ Աւագեանի, վէպին շեշտուած հակահամայնավար բնույթը իր ակունքները ունի ստալինականութեան տարիներուն գրուած ըլլալու իրողութեան մէջ (էջ 243)³³ : Ընդունելով այդ միտումը, չենք կրնար անտեսել, որ նոյն հակումներով գրուած են *Անցորդը...* եւ *Բանկօսպը...* ստալինականութեան վերելքէն առաջ: Հետեւաբար, Ջարեանի կեցուածքը համայնավարութեան դէմ սկզբունքային է, թէեւ կը բխի փիլիսոփայական եւ ոչ-քաղաքական մեկնակէտէ, ինչպէս ցոյց տուած է Նշանեան³⁴ : Միեւնոյն իմաստով, երբ Ջարեան պնդած է Նուրիկեանին, որ կ'ակնկալէ գրական դատաստան մը, «առանց ինձ վերագրելու քաղաքական միտումներ, որ չեմ ունեցած»³⁵, կարելի չէ պնդել, որ այսուամենայնիւ, «այն նաեւ քաղաքական վէպ է, աւելի ստոյգ՝ քաղաքականացուած վէպ» (էջ 268): Պատմական շրջարկը եւ Ջարեանի դատողութիւնները վէպի ընթացքին բաւարար չեն նման բանի համար, ինչ որ համարօժէ պիտի ըլլար հաստատելու, օրինակ, թէ Օշականի *Մնացորդացը* քաղաքական վէպ է, քանի որ ընդարձակօրէն հայ-թրքական յարաբերութիւններու շուրջ կը դառնայ: Իր դրոյթին հետեւելով, Աւագեան շեշտած է, որ «վէպում նաւը մի տարողունակ սիմվոլ է՝ Հայաստան աշխարհի ազատութեան մարմնացումը, որն անընդհատ փրկութեան սուլոցներ է հնչեցնում՝ ուղղուած համայն հայութեանը: Հեղինակային ասելիքն էլ շատ յստակ է՝ Հայաստանը մի նաւ է, որ ունի երազի առաջաստներ, բայց չունի դեկ» (էջ 241 - ընդգծումը բնագրային է): Նաւը «մարմնաւորել է հայ կեանքի օրաուր մեծացող սնանկութիւնն ու փլուզումը», ինչպէս եւ վէպի հերոս Արա Հերեանը «կեանքի ներքին իմաստի կրողն է»: Եւ, միւս կողմէ, ըստ իրեն, «նաւը» եւ «լեռը» շրջուած իմաստներով կը ներկայանան, ի բաղդատութիւն աստուածաշնչական բացատրութեան» (էջ 254-255):

Այս վերջին, ուշագրաւ դիտողութիւնը յաւելեալ փաստարկուամի ենթարկուած չէ: Տեղը չէ ծանրանալու «նաւ» հասկացողութեան այլ

մեկնաբանութեան մը վրայ, որ Աւագեանին անծանօթ մնացած է, եւ ուր զայն նկատած ենք այլաբանական առարկայ մը՝ զարեանական «ոգի»-ի մարմնաւորումը³⁶։ Նման մօտեցումի համար, անհրաժեշտ է նախեւառաջ ձերբազատիլ վէպին պատմա-քաղաքական տեսանկիւնէ վերլուծելու հրապուրիչ, սակայն ըստ էութեան ամուլ գաղափարէն։ Վէպին յառաջաբանին մէջ շեշտուած ան կէտը, թէ «գեղարուեստական խօսքի մէջ երեւակայութիւնն աւելի իրական է, քան բուն իրականութիւնը» (էջ 242), ցոյց կու տայ արդէն, որ վէպը պէտք է դատուի «ոչ իրական» մօտեցումներով։ Ասիկա չի նշանակեր, որ բոլորովին անտեղի են վէպին մէջ արծարծուած ինքնուրոյն պետականութեան եւ այլեւայլ գաղափարներու վերլուծումը, բայց ան չի բաւեր իմաստային հական հարցերը բացատրելու համար։

Հեղինակը անդրադարձած է նաեւ Նաւը...-ի երկու հրատարակութիւններու վիճալարոց կէտին։ Ան ճիշդ կերպով դիտել տուած է, որ երկրորդը «բիւել էր ոչ երկի նորովի ընթերցումից եւ ոչ էլ, ինչպէս գրուել է մեզանում, իր մտքի պսակի հրաժարումից կամ ուրացումից, այլ արտաքին պարտադրանքից, որի հիմնական իրականացնողները Գիտութիւնների Ակադեմիայի աշխատակիցներ Հր. Գրիգորեանն ու Օ. Թոփուզեանն էին» (էջ 274)։ Զայն որակելով «վիրահատական գործընթաց», ան նշած է, որ «չպէտք է անտեսել Զարեանի այդ շրջանի թէ՛ քաղաքացիական եւ թէ՛ հոգեկան կացութիւնը, նաեւ ան ներքին տառապանքները, որ իսկական ստեղծագործող մարդը չէր կարող չունենալ» (էջ 274-275)։ Սակայն, ընդունելով այս բոլորը, հակասական տպաւորութիւն կը ձգէ այն հաստատումը, որ «նախապատուութիւն տալով առաջին հրատարակութեանը, չի կարելի չնշել, որ երկրորդ տարբերակը եւս իր գոյութեան իրաւունքն ունի, որի հոգեբանական հիմնաւորումը դեռ այսօր էլ մնում է կենսական» (էջ 275)։ Այստեղ հեղինակը մնացած է երկդիմի վիճակի մէջ. ո՞րն է երկրորդ տարբերակի գոյութեան իրաւունքը։ Լեզուի ու ոճի, ինչպէս եւ կառուցուածքի փոփոխութիւնները, որոնք նկատելի են շարադրանքին մէջ (էջ 275), կրնան հեղինակային համարուիլ, սակայն ի՞նչ պէտք է ընել գրաքննուած ու աղճատուած ամբողջութեան հետ։ Կարելի՞ է զայն նկատել վաւերական, «եթէ անգամ ընդունենք, թէ այդ բանն արել էր հեղինակը» (էջ 276)։ Թէեւ մինչեւ օրս պարզուած չէ երկրորդ հրատարակութեան «ներքին» պատմութիւնը, ասիկա թոյլ չի տար անքննադատելի նկատել Զարեանը՝ գաղափարական աղճատումի հեղինակ ըլլալու պարագային, այն պատճառաբանութեամբ, թէ գոնէ այդ ճանապարհով (այլ դէպքում վէպը չէր տպագրուի) խորհրդային ընթերցողին էին հասցուում վէպի շատ գաղափարներ ու արժէքներ (էջ 276)։ Վէպին կրճատումը՝ խորհրդային գրաքննութեան տակ, հանդուրժելի կրնար նկատուիլ, բայց գաղափարական աղճատումը՝ բարոյապէս դատապարտելի։

Մեր կարծիքով, պէտք է հետեւիլ Ջարեանի կամքին, ինչպէս գըր-
ւած է յետմահու տպուած Նաւատոմարին մէջ՝ («Ես անշուշտ, պիտի
նկարագրեմ մանրամասնօրէն անց ու դարձերը, բայց սրանով ուզում եմ
իմանան, որ իմ գրած վէպը այն է, ինչ որ տպուած է արտասահմանում
[չատ աննշան փոփոխութիւններով] եւ իմ մահից յետոյ, երբ արտատ-
պեն, թող միանգամայն անտեսեն երկրորդ հրատարակութիւնը»)՝³⁷ :

Արձակի վերլուծումէն դուրս մնացած է «Վղզին եւ մի մարդ» ու-
շագրաւ վիպակը, Ջարեանի վերջին ծաւալուն գործը այդ սեռէն, որ
Հայրենիքի մէջ լոյս տեսած է 1955ին եւ առիթ դարձած՝ Աւագեանի
կողմէ թիւրիմացական մեկնաբանութեան մը. «խօսելով «Վղզին եւ մի
մարդ» վիպակի մասին, Ջարեանն այն համարել է մի տեսակ համադրու-
թիւն իր բոլոր մտածումների՝ բարձր մտածումներ կեանքի մասին» (էջ
287 - ընդգծումը բնագրային է): Մէջբերումները առնուած են Համաս-
տեղին 1936ին գրած նամակէ մը, որ շուրջ քսան տարիով կանխած է
վիպակը. վերջինս հիմք ունի Ջարեանի կեցութիւնը իտալական իսկիա
կղզիին մէջ: Այս կէտը յայտնի է Աւագեանին (էջ 46), սակայն չէ բաւած
սխալէն խուսափելու համար:

«Բազմիմաստ խօսքի ոլորտներում» կարճ գլուխը (էջ 279-285)
նուիրուած է Ջարեանի ոճի վերլուծումին: Շատ հպանցիկ է քննարկու-
մը, որ նշած է «անհնարին»ի օգտագործումով զեղարուեստական պատկե-
րի ստեղծումը, վերլուծական եւ համադրական գրութեան յատկանիշը,
երգիծանքի կիրառումը, փոխաբերութեան ու խորհրդանիշի գործածու-
թիւնը: Նաեւ՝ կարգ մը թերութիւններ (արհեստական բառեր ու բառա-
բարդումներ, ինքնահնար քերականական ու լեզուական օրէնքներ): Ճիշդ
հաստատուած է, որ ճշմամարտութիւնն այն է, որ Ջարեանին հնարաւոր
չէ զգացմունքով հասկանալ: Նրան կարելի է հասու լինել միմիայն մըտ-
քով» (էջ 280):

Վերջաբանին մէջ, առանձին ընդգծումի արժանի է հետեւեալ միտ-
քը, որ թէեւ նոր չէ իր յղացումով, սակայն Ջարեանի գործին այժմէա-
կանութիւնը ցոյց կու տայ եւ անոր քննութեան անընդհատ վերադառ-
նալու կարեւորութիւնը. «Մերձակայ ողբերգութիւնների ու մահուան
եւ հեռաւոր կեանքի խառնարաններում էլ ծնուեց նրա գրականութիւնը,
որն իր մէջ խտացնում է ինչպէս միայնակ մարդու ողբերգութիւնն այս
աշխարհում, այնպէս էլ մի ողջ սերնդի կեանքի պատմութիւնը, մարդ
արարածին քաղաքական, գաղափարական ու մանաւանդ ազգային ստըր-
կութիւնից տանում կատարելութեան աշխարհները... Ջարեանի գրակա-
նութիւնը, լինելով իր դարաշրջանի քաղաքական ու հասարակական ի-
րադարձութիւնների ճշմարտացի համապատկերը, էպպէս ազդելով հայ
քաղաքական ու ազգային մտածողութեան վրայ, միեւնոյն ժամանակ
խիստ արդիական է նաեւ մեր ապրած ժամանակների տեսանկիւնից, քա-
նի որ գրեթէ այն ամէնը, ինչի մասին խորհում է նա իր գործերում,

հայ իրականութեան համար միայն անցած էտապ չէ, մանաւանդ՝ ան- դառնալի մի բան... » (էջ 286, 288):

Մատենագիտութիւնը կը կաղայ որոշ վրիպակներով եւ բացթող- դումներով, իսկ արխիւային նիւթերու սպառիչ գործածութիւնը՝ յատ- կապէս կենսագրական տուեալներու պարագային, կրնար շատ աւելի տա- րողունակ արդիւնքներու տեղ բանալ: Նկատելի է, որ Աւագեան օտարա- լեզու մատենագիտութեան եւ արխիւային նիւթեր չէ գործածած:

Իր վիճելի կողմերով հանդերձ, մենագրութիւնը օգտակար ներա- ծութիւն մըն է Ջարեանի աշխարհին եւ ցանկալի է, որ սկիզբը դառնայ Հայաստանի մէջ իր կեանքին ու գործին լուրջ ուսումնասիրութեան:

ՎԱՐԴԱՆ ՄԱՏԹԻՍՅԱՆ

ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

- ¹ Ծանկագրումի սկզբնական փորձի մը համար, տես Վարդան Մատթէոսեան, «Կոստան Ջարեանի շուրջ նիւթերու մատենագիտութիւն», Հասկ Հայագիտական Տարե- գիրք, հտ. է.-Ը., 275-281:
- ² Անդրանիկ Մառուկեան, «Անցորդը եւ իր ճամբան», Յառաջ, 27 Հոկտեմբեր 1983, էջ 2:
- ³ Այլ ճշդումներէն շատերը արդէն կատարած էինք 1990-1997ին յոյ տեսած մեր բազմաթիւ յօդուածներով եւ հրապարակումներով, որոնց արդիւնքը մասամբ ի մի բերուած է *Կոստան Ջարեանի շուրջ* (Անթիլիաս, 1998) աշխատութեան մէջ: Աւագեան լիշեայներէն միայն երեքը գործածած է, առանձն Ջարեանի ծննդեան վկայականին մեր հրապարակումը, զոր Երեւանի Շրջան թերթը արտաստպած էր *Յառաջ-Միտք* եւ *Արուեստէն* առանց աղբիւրի թէ հեղինակի լիջատակութեան:
- ⁴ Կոստան Ջարեան, «Տեղի, ժամանակի եւ գրողի մասին», *Սովետական Գրականու- թիւն*, 6, 1970, էջ 106:
- ⁵ Վ. Մատթէոսեան, «Կոստան Ջարեան՝ Կէս գիշերէն մինչեւ արշալոյս», *Յառաջ- Միտք* եւ *Արուեստ*, Դեկտեմբեր 1990, էջ 2:
- ⁶ Վ. Մատթէոսեան, «Կոստան Ջարեանի կեանքի ճամբաները», *Յառաջ-Միտք* եւ *Ար- ւեստ*, Փետրուար 1990, էջ 3:
- ⁷ *Ոստան*, թիւ 10 (16), 16 Մարտ 1920, էջ 401 (եւ ո՛չ թէ 40, որ հաւանաբար գրա- շարական սխալ է):
- ⁸ Վ. Մատթէոսեան, «Յակոբ Օշականէն երկու նամակ Կոստան Ջարեանին», Հասկ Հա- յագիտական Տարեգիրք, հտ. է.-Ը., 1995-96, էջ 273: Հոս սխալմամբ խմբագրա- կան ծանօթութիւնը լղած ենք էջ 401ին:
- ⁹ Վ. Մատթէոսեան, «Բարելոնի աշտարակի առասպելը», *Յառաջ-Միտք* եւ *Արուեստ*, Փետրուար 1997:
- ¹⁰ Համաստեղ, *Երկեր*, հատոր Ա., Պէլլուրթ, 1996, էջ ԺԶ:
- ¹¹ Վ. Մատթէոսեան, «Կոստան Ջարեանի նամակները Համաստեղին», *Բանբեր Երեւա- նի Համալսարանի*, 2, 1996, էջ 150:
- ¹² Վ. Մատթէոսեան, «Կոստան Ջարեանի վերլայնութիւնը (յետադարձ ակնարկ անգ- լերէն թարգմանութեանց վրայ)», *Բազմալէզ*, 1-2, 1991, էջ 278-279:
- ¹³ Վ. Մատթէոսեան, «Աթմական հարցականներ (Կ. Ջարեանի նամակները Համաս- տեղին)», *Յառաջ-Միտք* եւ *Արուեստ*, Նոյեմբեր 1992, էջ 1:
- ¹⁴ Չենք կրցած ճշդել սկզբնաղբիւրը, որ բազմած է Հայկական Սովետական Հանրա- գիտարանի եւ Գրական Տեղեկատուի մէջ, սակայն Քոլումբիա համալսարանի

դասախօսներու հասցեագիրքերու եւ անձնական թղթածրարներու մեր պրպտու-
մը Զարեանի ոչ մէկ հետք բացայայտած է:

¹⁵ Մատթէոսեան, «Կոստան Զարեանի կեանքի ճամբաները...», էջ 3:

¹⁶ Գրականութեան եւ Արուեստի Թանգարան (ԳԱԹ), Կոստան Զարեանի Փոստ, թիւ 100:

¹⁷ Վ. Մատթէոսեան, «Էդեզերուամներ նաւուն շուրջ», Կայք, 3, 1993, էջ 93-94:

¹⁸ Մատուկեան, էջ 2. Մարկ Նշանեան, «Կոստան Զարեան, անկարելի թատրոնը», *Քաղաքակց*, բացառիկ, 1994, էջ 178:

¹⁹ Տես, օրինակ՝ Գր. Պըրտեան, *Կրակէ շրջանակը Դ. Վարուժանի շուրջ*, Անթիլիաս, 1988:

²⁰ Հմմտ. Մարկ Նշանեան, «Էդեզերու լուսթիւնը Կ. Զարեանի արձակին մէջ», *Քաղաքակց*, 1-4, 1995: Ակնարկելով Մ. Նշանեանի այլ յօդուածի մը («Կոստան Զարեան եւ Օսպարո Շփինկլըր», *Կայք տարեգիրք*, հ. 1, 1989), հեղինակը կ'ըսէ, թէ «Զարեանին մեղադրել են «հայ եղեռնը լուսթեան մատնելու» ու հայկական խնդրի անտեսման համար» (էջ 150): Թիւրիմացութիւն մըն է, քանի որ այդ յօդուածի միակ ակնարկութիւնը եղեռնին հետեւեալն է. «Տարագրութեան փորձառութեամբ՝ արուեստագէտը կը վկայէ վերջաւորութեան մասին: Կը տեսնուի, թէ ինչպէ՞ս Պոլիսէն փախչելով, Պոլիսը յաղթելով, եղեռնը լուսթեան մատնելով, Զարեան նոր յարաբերութիւն մը կը ստեղծէ վերջաւորութեան հետ: Այս է թերեւս ամէնէն հոյակապը, պիտի ըսէ՞ի՝ ամէնէն ապշեցուցիչը, իր գործին եւ իր փորձառութեան մէջ» (էջ 85): Հոս մեղադրանքի հետքը չկայ, մասնաւոր՝ քաղաքական մեղադրանքի:

²¹ Կոստան Զարեան, «Նաւատումար», *Չուարթնոց*, 2, 1929, էջ 45:

²² Գլուխներու ընթացանները, «որոնք առանձնանում են խորհրդապաշտական ընդհանրացումներով եւ արտայայտուած գաղափարների խորքային դրսեւորումներով» (էջ 149), աւելի կարեւոր պահանջն ունին՝ հեղինակային ցուցմունքներ տալ, բեմադրական նկատառումներով:

²³ Թէեւ ոչ բոլորովին: Հոս պէտք է նկատի ունենալ հետեւեալ հատուածները, միակ բացայայտ պահերը քիւրտի ու Սանայի յարաբերութեան մէջ, որոնց մեկնաբանութիւնը ինդրական է.:

(Քիւրտը)
Ով, լէ, լէ, անուշ սիրական,
լինէի լուսնու ճառագայթ
եւ կրօնքիդ պարտէզում դողող
թաղուէի մահով լաւիտեան,
ով, լէ, լէ, անուշ սիրական:

(Սանա)
Նայում է դազել աչքերով
Սիրածի երազկուն երեսին
Ու սեղմում մարջանը վզի,
Կոտորում մատերը նրբին,
Հառաչում հառաչանք մի խոր:

(Սանա)
Սիրական, դուրս նայիր, մի տես,
չը լինի՞ թէ՛ քո ձին մատդաշ
ամբակով վարդերին գարնէ
եւ դեղին արիւնով աշնան
պարտէզի ծառուղին ներկէ:

(Կոստան Զարեան, *Տատարգոմի հարար*, Պէլլուսթ, 1982, էջ 60-61): Ի՞նչ կը նշանակէ «սիրական» բառի օգտագործումը քիւրտի ու Սանայի կողմէ: Իսկ «սիրած» բառը: Արդեօք կարելի՞ է ենթադրել, որ կալ գոտ Ֆիզիքական յանձնում սեռ,

- առանց սիրոյ, ինչպէս կը մականբերուի Աւագեանի բացատրութեանն. Վանան այլ լեւս սպասում է ոչ թէ միակին, այլ պարզապէս առաջինին՝ ով էլ նա լինի Նոյն յաջողութեամբ նա կարող էր անտառում հանդիպել հայ տղամարդու կը փոխւէ՞ր որեւէ բան» (էջ 159):
- ²⁴ Timothy Brennan, "The National Longing for Form", in Homi Bhabha (ed.), *Nation and Narration*, New York-London, 1990, էջ 63. Հմտ.՝ H. Aram Veveser, "International Nationalism. Living Lack, Muzzled Cohort: Most at Home When Farthest Abroad", *Armenian Forum*, No 1, 1998, էջ 45:
- ²⁵ ԳԱԹ, Արշակ Չօպանեանի ֆոնտ, Ա. բաժին, թիւ 2158:
- ²⁶ Մատթէոսեան, «Կոստան Զարեանի նամակները Համաստեղին», էջ 149:
- ²⁷ Կ. Զարեան, *Բանկօսպըր եւ մամուլի ուկորները*, Անթիլիաս, 1987, էջ 641:
- ²⁸ Աւագեան կը գրէ «1935 թ. Հոկտեմբերից մինչեւ 1938 թ. Ապրիլը» (էջ 231), ինչ որ սխալ է:
- ²⁹ Յակոբ Օշական, *Հայ գրականութիւն*, Երուսաղէմ, 1957, էջ 615:
- ³⁰ Վ. Մատթէոսեան, «Կոստան Զարեան եւ Բենիամին Նուրիկեան նամականի», *Բազին*, 3, 1997, էջ 122:
- ³¹ Մատթէոսեան, «Կոստան Զարեանի նամակները Համաստեղին», էջ 150:
- ³² Կոստան Զարեան, *Նաւը լերան վրայ*, Պոստըն, 1943, էջ 9:
- ³³ Իրեն անյայտ մնացած է Զարեանի հետեւեալ յայտարարութիւնը Համբարձում Քեքիլիկեանին. «... Տպաւորութիւններու հասունացումը ժամանակ կ'առնէ. ըսաւ... Ասկէ գատ, չարժառիթի պէտք ունէի. 1936-37ի դէպքերը, երբ Խանջեան, Զարենց, Բակունց եւ շատ ուրիշներ ետեւ ետեւի կ'անհետանային զիս յուսահատութեան մէջ թաղեցին: Նորէն տեսայ մեր վէրքի լայնբաց ճեղքը: ...Արովեանի վէրքը... ըսի: ...Արտաքին ազդակներու պատճառած վէրքը եւ մենք մեզի պատճառած վէրքը... ըսաւ» (Hampartzoum Kelikian, "The Wound Remains the Wound": Armenian Writers of Our Time", *Ararat*, Fall 1973, էջ 7):
- ³⁴ Նշանեան, *Կոստան Զարեան...*, էջ 82-89:
- ³⁵ Մատթէոսեան, «Կոստան Զարեան եւ Բենիամին Նուրիկեան...», էջ 123:
- ³⁶ Մատթէոսեան, «Իեզերումներ...», էջ 88-91:
- ³⁷ Կոստան Զարեան, «Նաւատոմար», *Հարութիւն*, 15 Փետրուար 1992, էջ 7. Հետեւաբար, ընդունելի չէ այն պնդումը, թէ «իրաւունք չունենք հաշուի շտնելու հեղինակային սրբազրումները» (Ժենիա Քալանթարեան, Պատմութեան գեղարվեստական արձագանգը, *Պայքար*, Մայիս-Յունիս 1996, էջ 62), մանաւանդ որ պէտք է յտակոբէն պարզել այդ «հեղինակային սրբազրումներ»ուն բուն ընդթը: